

Հայկական գիտահետազոտական հանգույց  
Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Մտերծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

Ե Գ Ի Պ Տ Ա Կ Ա Ն  
Ա Ի Ա Ն Դ Ա Վ Է Պ Ե Ր



Պ Ա Տ Ա Ն Ի Ի Ն



Գ Ի Ս Դ Ա Ր Ա Ն Ը

Հ Ա Տ ՈՐ Թ Ի Ի 47

Տ Ա Յ Փ Ը Ն Ի Ա Ն Կ ՈՒ Մ Ը

Ե Ի

Ս Փ Ի Ն Ք Ս Ն ՈՒ Բ ՈՒ Ի Գ Ե Ր Ը



892  
S-19

Գ. ՇԱՐԻՐ

Թիւ 11

Հրատարակութիւն «ՍԱՀԱԿ-ՄԵՍՐՈՊ», Տպագրատան

« ՊԱՏԱՆԻՒՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ »

1. Էսմիսոս եւ Ապողոն
2. ԱբսիդոնՅԲ
3. Քեւաւոր Ձիճ
4. Պահով
5. Պանսորա
6. Նոխա եւ ուրիշ Պասմուածներ
7. Միսա
8. Անտեաւած Կայծր
9. Սմալկ
10. Մարդիկ ինչո՞վ կ'ապրին
11. Օկիրբ
12. Քեսեոս եւ Լաբիւրիճոսի Վիւապր
13. Լինչի Արարախի վերելք
14. Էվերես ինչպէս կը փորձեն մագլցիլ
15. Հայասան 2330 տարի առաջ
16. Էսիւրն — իր կեանքը եւ գիւտերը
17. ” ”
18. Արեւանք դեպի Նիւսիւսային բեւեռ
19. Պիգարօ եւ Ինֆալի գանձերը
20. Ուղեւորութիւններ Ափրիկէի մէջ
21. Հասան, ձննդուկ եւ Խուլ Խաչիկ
22. Վարդան Փլիլիկիամերազի մը Գիւնը
23. Վանապ
24. Սառման Ծոճեր
25. Կրակի դարը
26. Մանրացած կեղծամբ
27. Դարեր գլտորելով անխը ստեղծեցին
28. Ասա, Հսի Լինկ Շիճ եւ Բրբին
29. Առաջին ժամացոյցը
30. Կրակի Ռժը
31. “Եւ եղեւ լոյս”
32. ”
33. Լոյսի հրաւալիները
34. Նոր ուժեր՝ նոր օրեր
35. ”
36. Երբ պիտի սանկնգ գիտութեան յաղ-  
բանակը...:

ՏԱՅՓԸՆԻ ԱՆԿՈՒՄԸ

Օսիրիսի մեկնումէն յետոյ, Իսիս և Հօրըս երկար օրեր ճամբորդեցին Նեղոսի վրայ և հասան Վերին Եգիպտոս:

Այդ օրերուն, Տայփըն Տելթա կը գտնուէր, Վերին Եգիպտոսի ընդհանուր բնակչութիւնը, որոնք երկար տարիներ վայելած էին Օսիրիսի բարեխնամ արութեան օրերը, սկսած էին անհանգըստութեան և ապստամբութեան նշաններ ցոյց տալ: Տայփըն, որ հիմա իր հանդիստ, զեղիւ կեանքը կը նախընտրէր պատերազմներու, իր վայելքներուն անձնատուր, Տելթայի կողմերը քաշուած էր, ձգելով որ Վերին Եգիպտոսի բնակիչները իրենց գործերն իրենք կարգադրեն: Բայց որպէսզի անոնք հանգիստ չման, մօտակալ թշնամի ցեղերը անոնց դէմ զրգուած և ինք քաշուած էր ասպարէզէն:

Բա դիտնալով այս ամէնը, ինքն  
անձամբ թերադրած էր Հօրըսի վերին  
եգիպտոս երթալ և ձեռք առնել Օսի-  
րիսի տիրութեան ցանկացող այդ ժո-  
ղովուրդին գործերը:

Հօրըս մոռցած չէր երկնային այդ  
ուժերը զորս իր հայրը շնորհած էր ի-  
րեն. ուստի էտֆու հասնելուն թուշոյ  
թեւեր առած խոյացաւ վեր, լրտեսեց  
իր հօր թշնամիներուն կրկին համախըմ-  
բուելը և այնպիսի արագութեամբ մը  
վար թշնամույն խիստ շարքերուն վրայ  
յարձակեցաւ որ անոնք շուարած սկսան  
զիրար ջարդել:

Մինչ այդ Հօրըս էտֆու վերադառ-  
նալով սկսաւ զօրք ժողվել ու բանակ  
կազմակերպել. Հազարաւոր մարդիկ,  
անոր մէջ նշմարելով Օսիրիսի նմանու-  
թիւնը, հետեւեցան իրեն:

Հօրըս ընտիր գէնքերով զինեց իր  
հետեւորդները ու սկսաւ հալածել չը-  
ւարած թշնամին, որ հիմայ սկսած էր  
դէպի հիւսիս նահանջել. Ամէն օր մեծ

33.300

22567

թէ փոքր կռիւներ անպակաս էին, բայց  
նահանջող բանակին վճռական կռիւը  
սեղի ունեցաւ Դէնդէրայի կողմերը:

Թշնամին հոգ չարաչար պարտուե-  
լով սկսաւ առանց ետին նայելու փա-  
խուստ տալ. Հօրըսի վախէն հալած-  
ւած, շատեր ինկան փախուստի պա-  
հուն և հազիւ մի քանի հոգի ողջ  
մնալով Տելթա հասան և ապաւինեցան  
Տայիլընի և խնդրեցին որ ան հա-  
րաւ արչաւելով պատժէ այդ նոր ապրու-  
տամբը:

Տայիլըն, որ ծրագրած էր թեփէ  
դառնալ, Հօրըսին գործերը լսելով շատ  
այլալեցաւ. Օսիրիս, իր ատելին, ինքն  
էր որ Հօրըսի մէջ մարմնացած կը ըս-  
պտուհար իրեն: Ուստի որոշեց ամէն  
բանէ առաջ կռուիլ անոր դէմ ու ա-  
պա վերահաստատել իր տիրապետու-  
թիւնը, հարաւի ապստամբ ցեղերուն  
վրայ:

Հօրըս ինք անտարբեր չէր այս հա-  
ւանականութեան. Իր լրտեսներէն ծա-

2336-55



(8212-58)

2042-2904

նօթացած Տայփընի բոլոր ծրագիրներուն, ամէն կողմ լուր ղրկեց և խնդրեց որ Օսիրիօի հաւատարիմ հպատակները բոլորը միանան իրեն, երկիրը Տայփընի ձեռքերէն ազատելու համար: Իր կոչը ամէն կողմ ընդունելութիւն գտաւ և Հօրըս իր նոր գինուորագիրները մարդելու և գունդեր կազմելու հոգը հաւատարիմ պաշտօնեաներուն յանձնելով ինք խեղէթ ծփուն կղզին փութաց տեսնելու իր մայրը որ այժմ հոգ կը մնար:

— Հասած է ժամը մայր, ըսաւ Հօրըս, սիրով ողջագութելով զայն, հասած է ժամը երբ ձեր արդար վրէժը պիտի լուծուի: Տայփըն կը սպասէ ինծի: Շատ չանցած պիտի սկսի ճակատագրական կռիւք: Երբեք չեմ վստահար որ մեր դատը կորսուի, եկայ կրկին օրհնութիւնդ հարցնելու, հրաժեշտ առնելու իսկ եթէ իյնամ կռուի մէջ...: Իսիս չձգեց որ այդ խօսքն աւարտի և իր թեւերուն մէջ գրկեց իր հարազատը: Որքան

բարձրահասակ, որքան ուժեղ, որքան անվախ էր Հօրըս, և որքան ազնիւ, էին իր խորհուրդները... հօրը վերակենդանացումն էր կարծես:

Ու վերյիշելով անոր մանկութեան օրերը, — Հետզ պիտի գամ, տղաս, կը փափաքիմ թշնամույս վախճանը տեսնել, ըսաւ:

Այսպէս Իսիս և Հօրըս միասին ճամբայ ելան և երբ ռազմադաշտ հասան բոլոր զինուորները որոնք իրենց առաջնորդը դիմաւորելու փութացած էին, անոր մօտ Իսիսը տեսնելով գետին խոնարհած լուռ պաշտեցին զայն և ոտքի չելան մինչեւ որ Իսիս օրհնէ զիրենք:

Յաջորդ օրը շատ կանուխ տեսնուեցան Տայփընի գունդերուն շարժումը և առանց յապաղելու Հօրըս սկսաւ յարձակողականը: Այնքան յարկարծակի և սոսկալի էր առաջին բախումը, որ թշնամույն զօրքերէն շատեր յուսահատած փախչիլ սկսան: Տայփըն ին-

քըն անձամբ կը վարէր կռիւը և խօսքերով, նոյն խակ զինու զօրութեամբ մնացածները կը մղէր կռուի:

Կատաղի այդ կռիւը շարունակեց երկու երկար օրեր առանց սակայն ուէ կողմին զգալի առաւելութիւն մը շընորհելու: Երրորդ օրն էր, արշալոյսէն մինչեւ երեկոյ տեւած էր սաստիկ կըռիւը երբ իրիկուան մօտ Հօրըս և Տայփըն զիրար դէմ առ դէմ գտան:

— Վերջապէս... մարդասպա՛ն, գոչեց Հօրըս որոտագին: Հասաւ ատենը երբ պիտի պատասխանես բոլոր արարքներուդ համար: Բիւրաւոր զոհերուդ արեան զինը պիտի վճարես հիմա...


— Վերջապէս, որդի՛ ատելութեանս, պատասխանեց Տայփըն, հիմա քեզ ալ պիտի մեռցնեմ, բնաջինջ կորստեան մասնելով քեզ, ու բոլոր քուկիներդ:

Իրենց նիզակները զարնուեցան իրարու: Կատաղի և աւելի կասաղի սաստկացաւ կռիւը: Այնքան որ երկու կողմերէն կռուող զինուորները, ի-

րենց զէնքերը վար առած սկսան դիտել այդ երկու հսկաներուն մենամարտը: Տեղացող հարուածներու տակ, երկուքն ալ, սկսան տեղէ տեղ հակիլ: Անդամ մը մին, անդամ մը միւսը կը սկսէր յոդնութեան, ընկրկումի նշաններ ցոյց տալ: Ահա Հօրըս գետին կ'իյնայ և ուրախութեան ու յուսահատութեան ճիչեր կը բարձրանան երկինք, բայց անմիջապէս վեր կը ցատքէ և նոյն հաստատամտութեամբ և ճիգով կը հարուածէ իր հակառակորդը: Առաջ և ետ կ'իյնան երկուքն ալ, առանց մին միւսին վրայ առաւելութիւն մը շահիլ կարենալու: Վերջապէս Հօրըսի առոյգ երիտասարդութիւնը կը սկսի գետին շահիլ, մինչ Տայփըն կը սկսի յոդնութեան նշաններ ցոյց տալ:

Արեւ աստուածը, իր նաւակին մէջ Մանու հասնելու վրայ է: Երկիրն ամբողջ անոր վերջին ճառագայթներուն լուսովը կարմիր կը ներկուի, լեռան կատարը հասած է ան արդէն, և իր

վերջին նայուածքը կ'ուզէ հսկաներու մենամարտին: Այդ վայրկեանին Հորըսի երկայն նիզակը կը սուբայ առաջ: Կայծակի արագութեամբ կը մխուի Տայփընի կուրծքին: Վահանն ու կըրծկալը ճեղքած կը խրի անոր սրտին: Տայփըն սրտէն կը զարնուի: Ահեղ հառաչ մը կ'արձակէ հսկան և կ'իյնայ գետին: Հորըսի հետեւորդները ուրախութեան աղաղակներով կ'ողջունեն իրենց տիրոջ յաղթանակը բայց ան հանդարտ կը մօտենայ Տայփընին, անտարբերութեամբ կը քաշէ նիզակը անոր կուրծքէն, և անայլայլ դէմքով մը կը դիտէ ոտքերուն առջեւ պառկող չարին դէմքը: Չի խօսիր, ոչ ալ դէմքին արտայայտութիւնը կը կորսցնէ իր հանդիսաւոր լրջութիւնը: Բայց Տայփըն մեռած է և այլեւս պիտի չկրնայ երկրի վրայ նորանոր անիրաւութիւններ գործել:



## ՍՓԻՆՔՍՆ ՈՒ ԲՈՒՐԳԵՐԸ

Երբ աշխարհիս բնակչութեան մեծագոյն մասը տակաւին մութին մէջ կը խորխափէր հին Եգիպտացիները հասած էին քաղաքակրթութեան ծաղկեալ ատիճանի մը, ունէին այնքան բարձր կրօնք և մշակած էին պետական այն աստիճան կատարեալ դրութիւն մը, որ այսօր քսաներորդ դարուս մէջ ապրող ազգերէն շատեր բազդատմամբ հին Եգիպտացիներուն, շատ յետամնաց կրնան համարուիլ:

Խոպան և անջրդի հողամասերու մշակութիւնը արուեստական ուղղումով հնարաւոր դարձնելու համար բացուած

էին անհամար ջրանցքներ:

Բնակութեան համար շինուած էին այնքան փառաւոր տուներ որոնց զեղեցկութիւնը տակաւին տեղ տեղ անգերազանցելի կը մնան:

Իսկ իրենց աստուածներուն պաշտամունքին նուիրուած այդ վեհաշուք տաճարները շինող հին Եգիպտացի ճարտարապետները, մինչեւ այսօր, աշխարհիս մեծագոյն արուեստագետներէն գերազանց կը համարուին: Այդքան զարգացած էին հին Եգիպտացիք իրենց սեփական այս մեծ արուեստին մէջ:

Բայց հին Եգիպտացիներու մեծագործութիւններուն ամէնէն վիթխարին բուրգերն էին: Եւ անոնք մինչեւ այսօր ալ կը պահեն իրենց մեծութիւնը և անհասկնալի խորհուրդը:

Բազմաթիւ են Եգիպտոսի բուրգերը, որոնց ամէնէն նշանաւոր երեքը կը գտնուին Գահիրէի մօտ, երկրին արեւմտեան կիսամասը կազմող ամայու-

22-10-2

թեան սահմանին վրայ շինուած, կարծես պահակ կեցած են Տելթայի բերրի դաշտերը անդին տարածուող անսահման անապատներու անծանօթ վրտանգներուն դէմ պաշտպանելու համար:

Բայց ի՞նչ է այդ բուրգերուն իրական նշանակութիւնը և կամ անոնց կառուցման բուն նպատակը:

Մօտաւորապէս վեց հազար տարիներ առաջ Եգիպտոս կ'ապրէր թագաւոր մը Խուֆու անուն, որ երբեմն Քէօփս ալ կը կոչուի: Խուֆու իր նախորդներէն շատ աւելի զօրաւոր շատ աւելի մտացի թագաւոր մըն էր: Ուսմունքն ալ շատ կը սիրէր: Եգիպտոսի բոլոր իմաստուն գիտնականները իր պալատներուն մէջ ժողված, միշտ կ'օգտուէր անոնց ուսումնասիրութիւններէն: Որդիքը, բոլորն ալ պզտիկուց կըթուած քահանայական մեծ պաշտօններու ձեռնարկած էին:

Բայց ինք Խուֆու շատ եսասէր և

2336-55

փառամոլ փարաւոն մը ըլլալուն, իր  
թագաւորութեան առաջին օրերուն ան-  
գամ մը ըսաւ.

— Նախահայրերս իրենց համար  
ժայռերու մէջ մեծ գերեզմաններ փո-  
րել տուած են, բայց ես իմ աճիւննե-  
րուս համար պիտի կառուցանեմ յիշա-  
տակարան մը, որ արժանաւոր պատմի-  
չըն ըլլայ իմ փառքիս մեծութեան և  
անթիւ դարեր պանծացնէ յիշատակս .

Այսպէ՛ս որոշուեցաւ կառուցանել  
Եգիպտոսի մեծագոյն բուրգը, որ 48,564  
քառակուսի մէթր տարածութեամբ  
գետնի մը վրայ կառուցուած 137 մէթր  
բարձրութեամբ զանգուած, մըն է ամ-  
բողջովին Թուրա և Մօքաթթամ լեռ-  
ներու քարէն շինուած :

Տարիներ շարունակ, երբեմն աւելի  
քան 100,000 մարդիկ աշխատեցան ա-  
նոր շինութեան: Նեղոսին միւս կողմը  
գանուօղ բլուրներ առատ քար կը հայ-  
թայթէին որպէս շինութեան գլխաւոր  
նիւթ, վերին Եգիպտոսի քարահանքե-

րը ներքին սենեակներուն համար կու-  
տային ընտիր կրանիթ: Քարերու այս  
հսկայական կտորները, որոնք երբեմն  
մի քանի թօն կը կշռէին, նեղոսի վը-  
րայ յատկապէս պատրաստուած լաստե-  
րով կը փոխադրէին Մեմփիս, Փոխադ-  
րութեան այս մասը բազդատմամբ աւե-  
լի գիւրին էր քան ցամաքի վրայ տե-  
ղափոխել այդ հսկայական զանգուածնե-  
րը, որոնք իրենց ծանրութեան պատճա-  
ռաւ կը խրէին կակուղ աւազուտին  
մէջ, որ կը տարածուէր գետափէն  
մինչեւ շինութեան համար որոշուած  
վայրը :

Այսպէս հարկ եղաւ գետեղերքէն  
մինչեւ մեծ բուրգին պտորտը շինել  
յարմար ճամբայ մը: Այս գործն ինք-  
նին մեծ բուրգին շինութենէն պզտիկ  
գործ մը չէր: Տասը տարիներ հարկ  
եղան որ Խուֆույի ծրագիրը իրակա-  
նացնելու համար պատրաստուի այդ  
ճամբան: Ծրագիր չը, որուն գործադ-  
րութեան համար այնքան մարդիկ բռնի

աշխատողներից որ երկրին մէջ վարքն ու ցանքն իսկ դադրեցաւ և հասարակ ժողովուրդը սկսաւ զգալ անօթութեան դժուարութիւնները:

Վերջապէս, անընդհատ ձրի աշխատելէ ձանձրացած, ժողովուրդը սկսաւ դժգոհութեան նշաններ ցուցնել, զանգատելով թէ պահանջուած աշխատանքը այնքան ծանր էր և երկար ատեն կ'առնէր, որ աստուածներուն երկրպագելու ժամանակ իսկ չէր մնար իրենց:

— Թող տաճարները գոցուին, հրամայեց Խուֆու որպէս պատասխան. ու անոնք իր և իր որդւոյն օրով, մօտաւորապէս 100 տարի գոց մնացին:

Տաճանակիր աշխատութեան քսան տարիներէ ետք, վերջապէս լրացաւ մեծ բուրգին շինութիւնը 6,000 տարիներ առաջ: 85,000,000 խորանարդ ոտք քարէ կառուցուած այդ դամբարանը աշխարհիս բարձրագոյն շէնքն է:

Անոր գետնէն 50 ոտք բարձր գետեղուած հիւսիսային մուտքի դուռը

գոցուած էր ծխնիի մը վրայ դարձող հսկայական քարով մը, այնքան ճարտարօրէն շինուած որ երբ գոցուէր անկարելի կ'ըլլար զայն միւս քարերէն զանազանել: Այս դռնէն մտնելով դէպի վար ընթացող անցք մը կ'առաջնորդէր խոր սենեակ մը, որ բուրգին ճիշդ կեդրոնը կը զրաւէ: Բայց ատոր չըհասած, քարայրին այդ անցքը կտրուող ուրիշ կրանիգեայ դուռ մը կ'առաջնորդէ վերը մեծ սրահի մը: Այս սրահին երկու ծայրերը կը գտնուին երկու ուրիշ սենեակներ, պատրաստուած թագուհիին և թագաւորին համար, ուր մինչեւ այսօր՝ կրնայ տեսնուիլ Խուֆուի յղկուած կրանիթէ դագաղը:

Բայց ո՞ւր է մարմինը անոր որ այդ հսկայ դամբարանը շինել տուած էր իր յաւիտենական հագստեան և իր աճիւններուն յաւետ ապահով մնալուն համար: Մի՞թէ ան երբեք թաղուած չէ հող. և կամ կարելի՞ է սր

չատոնց վերցուած ըլլայ ատկից:

Աւանդութիւն մը կը պատմէ թէ  
Խուֆու և իր որդին Հէրուտէտէֆ ի-  
րենց անդթութեամբը ընդհանուր բը-  
նակչութեան այնքան ատելի դարձան  
որ անոնք երգում ըրին անոնց մար-  
մինները իրենց դամբարաններէն հանե-  
լով կտոր կտոր ընել: Ուստի Խուֆու  
և Հէրուտէտէֆ բոլորովին գաղտնի ու-  
րիշ տեղ մը թաղուեցան:

Շատ քիչեր այսօր հաւատք կ'ըն-  
ծայեն ժողովրդային այս աւանդութեան  
քանզի հաստատուած է որ, մեծ բուր-  
գին մուտքը այնքան ճարտարօրէն շին-  
ւած էր որ անոր շինութենէն հազիւ  
1000 տարիներ ետք մարդիկ կարողա-  
ցան անոր պարունակած հարստութիւն-  
ները գողնալու համար ներս մտնել:

Ինչ որ ալ եղած ըլլայ իր հիմնա-  
դիրներուն վախճանը, հոս, Գահիրէի  
մօտ կը բարձրանայ Քէոփսի մեծ բուր-  
գը որպէս յաւէտ անջնջելի վկայութիւն  
մը անոր հեղինակին մեծութեան:

\*  
\*\*

Քէոփսի մեծ բուրգին մօտ կան ա-  
նոր յար և նման բայց աւելի պղտիկ  
երկու բուրգեր եւս:

Երկրորդ բուրգը շինուեցաւ Խէֆրէն  
անուն և Քէոփսի աղգական փարաւոնի  
մը կողմէ, Քրիստոսէ 3666 տարի ա-  
ռաջ:

Խէֆրէն ինքն ալ Խուֆույի նման  
իր հպատակներոն շատ նեղութիւններ  
տուաւ, այնպէս որ իր նախորդին և իր  
160 տարի տեւող իշխանութեան օրերուն  
հին Եգիպտացիք ամէն կարգի անար-  
գարութեանց և անպատուութեանց նը-  
շաւակ եղան իրենց թագաւորներուն  
կողմէ: Բայց Խէֆրէն ինքն ալ Խու-  
ֆույի պէս իր վերջին օրերուն տուժեց  
իր անդթութեանց համար:

\*  
\*\*

Երրորդ բուրգը թէպէտ երեքին



ամէնափոքրն էր, շինութեան կատարելութեան և զեղեցկութեան տեսակէտով կը գերազանցէր միւս երկուքը: Փայլուն յղկուած կրանիթով պատուած այդ հրաշալիքը միակտոր փայլուն հայելիի մը պէս կը փայլէր արեւի լոյսին տակ: Դժբախտաբար Արդ դարու մէջ Եգիպտացի իշխանաւորներն ջանացին աւերել հին Եգիպտացիներու մեծագործութիւններէն շատերը, որոնց կարգին բուրգերն ալ կորսնցուցին իրենց հին զեղեցկութեան մեծագոյն մասը:

1837ին երբ այս բուրգը բացուեցաւ ներքին սենեակներէն մէկուն մէջ գտնուեցաւ անոր հիմնադրին Մեկերինոս փարաւոնին վիմադամբանն ու փայտեայ դադազը:

Մեկերինոս Խուֆույի զաւակն էր. բայց իր հորմէն շատ աւելի ազնիւ բնաւորութիւն ունէր. Իշխանութեան ձեռնարկելուն իր առաջին գործը եղաւ բոլոր գերիներն ու բռնի աշխատութեան գասապարտուած մարդիկը ա-

զատ արձակել: Երկրորդ հրամայեց բոլոր տաճարները, որոնք իր նախորդներուն հրամանաւ զոցուած էին, վերըստին բանալ և աստուածներուն զոհեր մատուցանել:

Իր արդար գործերով Մեկերինոս բոլոր եգիպտացաց այնքան սիրելի եղաւ որ ան ամէնէն շատ սիրուած վահապետը կը համարուէր: Բայց իր իշխանութեան օրերը համրուած էին: Հազիւ միքանի երջանիկ տարիներ թագաւորած էր երբ օր մը լսուեցաւ որ Պիւսիրոսի մեծ տաճարէն զուչակութիւն մը իր մօտալուտ անկումը կը գուժէր: Մեկերինոս լսելով այդ պատգամաւոր մը զրկեց Պիւսիրոսի զուչակին, յայտնելով թէ իր հայրն ու հօրեղբայրը՝ իրենց իշխանութեան օրերուն՝ ամէն կարգի չարիքներ գործած էին, Իսկ ես, կը յաւելուր Մեկերինոս, որ այսքան բարիքներ գործեցի, ամէնուն հանգէպ արդար գտնուեցայ, ինչո՞ւ այսքան կանուխ զրկուիմ իշխանութենէս:

— Արդարադատութեանդ և բարութեանդ համար է որ աստուածները որոշած են կարճեցնել օրերդ, պատասխանեց գուշակը: Անոնց կամքն է որ եղիպտացիք իրենց հին մեղքերուն համար տառապին, հայրդ ու հօրեղբայրդ աստուածներուն կամքը իրագործեցին, բայց դուն երկնքի փափաքը ի գործ չդրիր: Վեց տարի կեանք ունիս, որմէ ետք իշխանութիւնը ուրիշի մը պիտի յանձնուի:

— Կը տեսնենք, ըսաւ Միկերինոս ինքնիրեն, ու հրաման տուաւ որ ասկից ետք ամէն օր գիշերային խնջոյքներ սարքուին պալատին մէջ: Այսպէս կը յուսար գիշերուան լուռ ժամերն ալ խրախճանքի և վայելքներու յատկացնելով, վեց տարուան այդ շրջանին մէջ սեւէ մահկանացուի սահմանուած հաճոյքներուն կրկինը վայելել և Պիւսիրոսի գուշակին հասկցնել թէ մարդ իր արթնութեան ժամերը կրկնապատկելով կրնայ կարծուածէն աւելի երկար ապրիլ:

\*  
\*\*

Ուրիշ պատմութիւն մըն ալ կը պատմուի երրորդ բուրգի մասին և դեռ կարգ մը արարներ կը հաւատան թէ այդ յոյժ գեղեցիկ կնկայ մը ոգիին յաճախավայրն է: Երբեմն, կ'ըսեն անոնք, վերջալոյսի պահուն ան կը թափառի իր բուրգին շուրջը և եթէ պատահի որ մարդ նայի անոր աչքերուն, անմիջապէս ինքզինք կորսնցնելով ալ ուրիշ բանի մասին չի խորհիր եթէ ոչ օրուան նոյն պահուն թափառիլ բուրգերու շուրջ, յուսալով անգամ մըն ալ տեսնել այդ դէմքը որ այլեւս միշտ պիտի խուսափի իրմէ:

Այդ կինը, կը պատմեն անոնք, նշանաւոր թագուհի մըն էր, Նիթոքրիս կոչեալ: Իր թագաւոր ամուսինը կարգ մը իշխաններուն ատելութեան դոճ գացեր էր: Նիթոքրիս առ երեւոյթս չողբաց իր ամուսնին կորուստը, ոչ ալ անոր սպաննիչներուն հանդէպ

չարամտութիւն ցուցուց: Ընդհակառակն շարունակեց իր սովորական խընջոյքները, որոնց անխաիր կը հրաւիրէր երկրին բոլոր իշխանները:

Օր մը Նիթոքրիս իր ամուսնին սպանութեան մէջ ձեռք ունեցող բոլոր իշխանները մեծ խնջոյքի մը հրաւիրեց, գետնափոր մեծ սրահի մը մէջ, այն պատրուակով որ այդ հանդիպման պահուն նոյն այդ սրահը պիտի սրբազործուէր որպէս տաճար Ամէնտէտի աստուածներուն պաշտամունքին յասկացուելու համար: Բայց նենդ թագուհին այլապէս ծրագրած էր: Խնջոյքին ամէնէն հանդիսաւոր պահուն, իր կողմէ տրուած Ծշանի մը վրայ Նեղոսի ջուրերը բերող հսկայ ջրանցները բացուելով սրահը ջուրով ողողուեցաւ: Երբ հանդիսականները զինիին ազդեցութենէն սթափելով նկատեցին սպառնացող վրտանգը, արդէն շատ ուշ էր, Նիթոքրիս անհետացած և իրենք ամէնքն ալ ջրամոյն խեղդուելու դատապալտուած էին:

Բայց Նիթոքրիս ինքն ալ, նախապաշարով այն վտանգը որ կը սպառնար իրեն ժողովրդին ցատումէն, կանխեց անոնց վրիժառութիւնը և ինքզինք պալատին հսկայ փուռին կրակներուն վրայ նետելով անձնասպան եղաւ:

\* \* \*

Կը պատմեն նաև թէ երրորդ բուրգը ուրիշ թագաւորի մը կողմէ յատկապէս իր կնոջ համար շինել տրուած էր:

Ատենօք Դորիս անուն գեղեցիկ եղիպտացի իշխանուհի մը կար: Դորիս օր մը կէսօրուան աւերին, պարտէզ իջնելով հոն շինուած աւազանին մէջ կը լողնար: Այդ պահուն օդին մէջ սաւառնող արծիւ մը, նշմարելով անոր գահարագարդ սանդղակները, կայծակի տրագութեամբ խոյսցաւ վար, խլեց սանդղակներէն մին և ուղղուեցաւ դէպի հարաւ:

Արծիւը շատ չանցած Մեմփիս ար-

քայանիստ քաղաքը հասած էր, և յոգնած իր չ'ուտուելիք բեռը տանելէն: Ուստի փափաքելով ազատիլ անկէ, պատահմամբ արքայանիստ պալատին պարտէզներուն վրայէն անցած պահուն հոն ձգեց զայն: Իրերու զարմանալի զուգադիպութեամբ մը ճիշդ այդ պահուն թագաւորը պարտէզ իջած կը շրջադայէր, երբ իր ոտքերուն առջեւ ինկաւ Գորիսի գեղակերտ սանդալը:

Թագաւորը հետաքրքրուած կը վերցնէ սանդալը, և անոր նուրբ շինւածքը քննելէ ետք կ'որոշէ գտնել գեղեցիկ սանդալին տէրը: Շատեր խոստացուած նուէրներէն հրապուրուած անոր տէրն ըլլալ կը կեղծեն, բայց իզուր, սանդալը անոնց բոլորին ալ ոտքերուն շատ պղտիկ կուգայ և ամէնքն ալ անկարող կ'ըլլան սանդալին միւս հատը երեւան բերել:

Օր մը երկար այդ փնտռութիւն ձանձրացած, երբ պաշտօնատարները կը որոշեն Մեմփիս դառնալ, ծեր վհուկ

մը կը ներկայանայ անոնց ու կը պատմէ թէ ո'ւր կարելի էր գտնել սանդալին տէրը:

Իշխանուհի Գորիսի հասցէն առած, պաշտօնատարները կը փութան անոր տունը: Դուռը կը զարնեն և դռնապանին կը հարցնեն թէ իշխանուհին տունն է:

— Այո՛, բայց առանց պաշտօնական հրաւիրազրի իշխանուհին մարդ չի ընդունիր, կը պատասխանէ դռնապանը:

— Ուրե՛մն ըսէք իրեն թէ Թագաւորէն կուգանք, մասնաւոր խնդրանք մ'ընելու:

Դռնապանը մինչեւ գետին խոնարհելով կ'անհետի գոց դրան ետին, և քիչ ետք վերադառնալով գիրենք Գորիս իշխանուհիին մօտ կ'առաջնորդէ:

— Ծառաներս կը պատմեն թէ Թագաւորէն կուգաք, և մասնաւոր պաշտօն մ'ունիք, կ'ըսէ Գորիս, բայց Թագաւորը ինձ հետ ի՞նչ կապ ունի:

Փոխան պատասխանի, պաշտօնա-

տարը կը հանէ արքայական հրամանա-  
գիրը և արածուծիւն կը խնդրէ կար-  
դալ զայն:

— Բայց ինչո՞ւ ինծի կուգար: Այդ  
հրամանագիրը հանրութեան ուղղուած  
է, և կրնայ Եղիպտացի ուրիշ հարիւր  
հազար կիներուն ալ պատշաճիլ:

— Գրեթէ այդքան թիւ մը փոր-  
ձեցինք կը պատասխանէ պատգամաբեր  
պաշտօնեան, բայց իզուր: Դիպուածով  
հիմա ձեր մօտ առաջնորդուեցանք, կը  
հաճի՞ք դուք ևս փորձել այս սանդալը:

Դորիս իշխանուհին քաղցր ժպի-  
տով մը և առանց բառ մ'իսկ պա-  
տասխանելու, կ'առնէ սանդալը և ծռե-  
լով կը հագնի:

Պաշտօնատարները զարմանքով ի-  
րարու երես կը նային, բայց դեռ բե-  
րանին չբացած իշխանուհին փոքրիկ  
սնտուկ մը կը բանայ և սանդալին  
միւս հասն ալ հանելով կ'անցնէ միւս  
ոտքը:

— Բա, մեծ աստուածն օրհնեալ

ըլլայ, կը գոչեն նախարարները: Իշ-  
խանուհին կը հաճի՞ ընկերանալ մեզի  
Մեմփիս թագաւորին ներկայանալու  
համար: Թագաւորին հրամանը այս է,  
բաց աստի կը յուսանք որ ձեզ տեսնե-  
լով խոտացած պարզեւները պիտի  
բազմապատկէ:

Այսպէս յաջորդ օրը Դորիս իշխա-  
նուհին մեծ շքախուսքով մը կ'ուղղուի  
Մեմփիս, ուր Թագաւորը հմայուած ա-  
նոր աննման գեղեցկութենէն, շուտով  
զայն իր կնութեան կ'առնէ:

Այսպէս, կը պատմուի, այս թա-  
գուհին համար էր որ շինուեցաւ եր-  
րորդ բուրգը:

Ասոնք բոլորը աւանդութիւններ  
են միայն. ինչ որ ստոյգ զիտեմք այն  
է որ Միկերինոս Փարառնը իր օրերուն  
վախճանին հասնելով մեռաւ և իր ե-  
րախտագէտ հպատակներուն ընդհա-  
նուր սուգովը թաղուեցաւ իր շինել  
տուած այդ հսկայ դամբարանին մէջ որ  
5563 տարիներէ իվեր կը կրէ իր մեծ  
անունը:

\*  
\*\*

կիզէի երեք մեծ բուրգերուն կողքին, մասամբ աւազներու մէջ թաղուած քարաշէն վիթխարի մարդու գլուխով արձան մը կայ: Իննագիծերը բաւական աւրուած են, զլխաւորապէս եգիպտոսի Մեմփուք պետերուն կողմէ, որոնք ազիտաբար, պատմական այս հնութիւնը իրենց հրազեններուն որպէս նշանակէտ գործածեցին: Հակառակ ասոր, և ժամանակի գործած աւերներուն, անոր դէմքը տակաւին կը պահէ իր լուրջ արտայայտութիւնը: Աչքերը անասման իմաստութեան մը նշոյլն ունին: Իսկ շրթներուն վրայ երբեմն հեզնական երբեմն կարեկցող մէկու մը ժպտաւն է գծուած: Անհամար տարիներ նուիրման և պաշտամունքի աւարկայ այդ արձանը, մինչև օրս բոլոր տեսնողներուն հիացում և երկիւղ ազդող հանգամանք մը ունի:

Բայց որո՞ւն արձանն է ատիկա,

ե՞րբ և ինչպէ՞ս շինուեցաւ, ոչ ոք գիտէ: Տիրող կարծիքն այն է թէ Սփինքսը Հօրլսի պաշտամունքի համար կառուցուած արձան մըն է . . . այնքան հինաւուրց որ ոչ ոք գիտէ անոր շինութեան թուականը: Ոմանք կ'ըսեն թէ երբ բուրգերը շինուեցան Սփինքս արդէն հնութիւն մըն էր:

Սփինքսի էութեան և անոր կառուցման նպատակին մասին կարելի եղած է մի քանի նոր բաներ սորվիլ: Ինչ որ ատենին աւազներուն մէջ թաղուած հսկայ գլուխ մը կ'երեւէր, այսօր պեղումներու շնորհիւ շուրջի աւազներէն մաքրուելով իրայտ եկած է որպէս մարդազուլ վիթխարի առիւծի մը արձանը, որ 150 ոտնաչափ երկարութիւն և 70 ոտնաչափ բարձրութիւն ունի:

Դէմքը ատենօք կարմիրազերով ներկուած էր և գլխուն վրայ կը կրէր աստուածութեան և անմահութեան խորհրդանշաններ, որոնց հեաքերը միայն կը մնան այսօր:

Ատենօք Թոթմէս անուն Եղիպտացի թագաւորազնի մը կար: Օրուան զահաժառանգն ինք չէր. յոյս ալ չունէր որ օր մը ինք պիտի բարձրանար փարաւոններու զահին վրայ: Իր ժամանակն ուրեմն կ'անցնէր որտորդութեամբ և ուրիշ բացօդեայ հաճոյքներ փնտուելով:

Թոթմէս օր մը որսի ելած էր երբ ընկերներէն բաժնուած, առանձին մնացած, յոգնած գնաց Սփինքսի մօտ, անոր շուքին տակ քիչ մը հանգչելու համար: Շատ չանցած քնացած էր արդէն, երբ երազին մէջ իրեն յայտնուեցաւ Հօրըս-Ռան:

— Թոթմէս, խօսեցաւ ան իշխանին, Եղիպտոսի զահը քեզի չվիճակիր, բայց քանի որ Ռային պատուէրներուն հնազանդեցար և պատուեցիր բոլոր աստուածները, անոնց հաճութեան արժանացած, օր մը Եղիպտոսի զահը պիտի բարձրացուիս:

Թոթմէս մինչեւ գետին խոնարհեցաւ

և երկրպագութիւն ըրաւ Հօրըս-Ռային:

— Բայց բան մը տակաւին կը պակսի քեզ, շարունակեց այդ աստուածը: Իմ արձանս անա աւազներուն մէջ թաղուած անխնամ լքուած է ամէնէն. խոստացիր ինձ որ պիտի սըրբես զայն շրջապատող աւազներէն, պիտի տեւականացնես իմ պաշտամունքը, որպէսզի գիտնամ թէ արդարեւ իմ անունս կրելու արժանի որդի մը պիտի ըլլաս:

— Պատուէրներդ, Տէ՛ր, պիտի կատարուին... պատասխանեց Թոթմէս կրկին երկրպագութիւն մատուցանելով անոր:

Այսպէս ուրեմն, չմոռնաս զիս և ես հետդ պիտի ըլլամ, պիտի առաջնորդեմ և պաշտպանեմ քեզ:

Երբ այս խօսքերուն վրայ Թոթմէս արթնցաւ, Հօրըս-Ռան անհետացած էր: Անոր յայտնութիւնը շուտով իրականացաւ և շատ չանցած Թոթմէս թագաւոր պսակուելով սկսաւ իմաստութեամբ վարել երկրին գործերը: Ան չմոռցաւ Հօրըս-Ռայի ըրած իր խոստումը: Մաքրել, սրբել տուաւ Սփինքսը, անոր ոտքերուն միջեւ պզտիկ մեհեան

մըն ալ շինել տուաւ և հրամայեց զո-  
հեր մատուցանել և երկրպագութեան  
արարողութիւններ կատարել Հօրըս-Բա-  
յի արձանին:

Այս մեհեանէն քար մը կը մնայ  
տակաւին, որ Սփինքսին հակայ սոքե-  
րուն միջեւ հաստատուած, իր մեհեանա-  
գիր արձանադրութիւններով կը պատ-  
մէ Թսթմէսի գործերը:

Սփինքսէն ոչ շատ հեռու, կայ ու-  
րիշ մեհեան մըն ալ, որ կը կոչուի  
Սփինքսի Մեհեանը: Այս վերջնայն  
շինութեան թուականը, նոյնպէս, յայտ-  
նի չէ: Շատեր բաղդատամար այնքան  
հին չեն գտներ գայն: Այլապս թրբէ  
և կրանիթէ սիւներով այդ գեղեցիկ  
մեհեանը 80 տարի առաջ միայն գըտ-  
նուեցաւ: Ունի հոր մըն ալ, որուն  
մէջ Բէփրոն փարաւոնին մոսիան գըտ-  
նուած ըլլալուն շատեր սխալմամբ ա-  
նոր կը վերագրեն Սփինքսի շինութիւնը:

Բայց Սփինքսը, անհամար դարերէ  
ի վեր լուռ, թեթեւ ժպիտ մը երեսին  
վրայ, կարծես կը հեգնէ բոլոր անոնք,  
որոնք իզուր կը ջանան իր ծննդեան  
թուականը ճշգրել: Առեղծուած մը որ  
տակաւին կը մնայ անըւծելի:



Յաջորդ քիւով «ՊԱՏԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆ»-ի  
տարբը կը լրանայ: Կը խնդրուի արժանա-  
նակի յարգելի բաժանորդներէն փութացնել և  
արքի կանխիկ բաժնիգինը:



ՊԱՏԱՆԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ, շորորդ տարբ, հաստներ  
36 - 48, մամլոյ սակ են եւ կը հրատարակուին յաջոր-  
դաբար: Փնտել Գրավանադներու եւ Յրուիչներու մօտ:

Կը հրատարակուի ամէն տարբ  
Հասք ձեռք 1 Ե.Գ.

ՎԱՆՆՆԻԿ Բաժանորդագրութիւն 12 քիւր 10 Ե.Գ.  
Արժանահամ 12 քիւր 10 Գրանգ կամ 50 Ե.Գ.

Հասցէ՝

«SAHAG - MESRO  
25, Sharia Tewfik, C

ՀՀ Ազգային գրադարան



NL0376181

73300

ԷԼԼ



ՏԻՊԱԴԱՆ ԵՍԱՀԱԿ-ՄԵՍՐՈՊԻ  
**SAHAG-MESROB PRESS**  
25 SH, TEWFIK, CAIRO